

ԳՐԱԴԱՐԱՆ

“ՔԱՐԵԽՈՍՈՒԹԻՒՆ ՄՐԲՈՑ”

Հեղափոխ ԳՈԶԵ Յ. ԳՐԻ. ԽԳԵԱՏԲԱՅԵՎ

«Բարեխօսութիւնն Սրբոց երկրորդ
արտագրութիւնն է Հայց. Եկեղեցւոյ ե-
րիտասարդ այս պաշտօնեացին, առաջի-
նին (Ալուաւծամայրը)» մզիչ ոյժը հան-
գիսոցը ոգնականութիւնն թերողքուած
և նոյն արժանիքները ինչպէս մհրքերը
կրկնող։

Երկրորդ այս գործն ալ զուրու կռւ
գայ վեհեաթիկի Ա. Գոզպարու տպարանէն,
խնամաւած ու ճաշակաւոր արտաքինով
ինչպէս տպագրութեամբ։ Հեղինակը 65
էջիրէ բազկացած այս զրաքային տուած է
չորս սասարաբաժանումնիր — Բնդհ. Նե-
րածութիւն և Ա. Բ. ու Գ. մասիր։ «Ա-
ռիւծի բաժինը» զբաւած է զրքին խորա-
գիրը իրեւ ենթատիազաս ունեցող երկ-
րորդ մասը, որուն շուրջ պիտի սահմա-
նափակենք միը ըստի քնները։

ինչպէս Հազը. Հայրսութքը կը յայտնէ, սրբաց բարիխօսութիւնը ևամէն ժամանակ վիճաբանութեանց ոռարկաց եղածէ կարգ քը Եկեղեցիներու կողմէու:

Գրքին այդ բաժնին ընթերցումը առարտելէ ևաք մարդ կը տարսէի Հոյք վաչէն նմանցնել տրդար դասի մը պաշտոնութիւնը ստոնձնած փաստը անի մը, որ պէտք եղած հմտութիւնը չունենալուն կ'անձրկի, կը մնայ կէս ճամբան, առանց կարենալու ի գլուխ հանել իրեն վասն-ուոծ գործը:

Հայրսուրբին յառաջ քերած փաստիք
Հին Աւելատէն, ուր Աստուած յայտնուծ է
ինքինք իբրև «Աստուած Աբրահամու»,
Խառնակայ և Յակոբայ» ո՞չ մէկ կերպով
կ'օգնէ զինք իր տեսակէտը պաշտպանե-
լու: Ատիկո փաստն է միայն արդարնե-
րու (սուրբերու) գոյութեան ու անմանու-
թեան, ոչ աւելի ոչ պակաս:

Հայր վաչէ էջեր լեցուցած է Սուրբ
Գրքի զանազան անկիւններէն փասեր

Հումաքիլու իր ճիշին մէջ ։ Այդ ճիզը առաջնորդած է զինք երբին անհի բաւիզներու, նիւթին հատ տղերս չաւնեցաց հարցիրու և իր տեսակէտները հիմնարկելու գորսաթենէն զաւրկ տեսաւթիւններու ։

Կարեսորագոյնը զար հեղինակը ոլէաք
է ըստ ըլլար, մեր առօրեայ կնանքէն
վերցուած փարձուութեան վրայ հիմբը-
ւելով, այն է թէ ինչպէս մենք երր ու-
նինք խնդրանք մը յարգամեծար անձնա-
ւորութենէ մը՝ կ'ակնտծինք յաճախ ու-
շենք համարձակիր զայն անձամբ մատու-
ցանել, այլ այս վերջնոյն կամ անոր առջե-
շնորհ գտած անձներուն միջնորդութեան
կը դիմենք ու կ'ապաւինինք, այնպէս ու-
սուրերեր երկնաւոր Տիրոջ կամքը գոր-
ծադրած ու իր յաւերժական տեսութեանը
որժանացած երանելի հօգիներ ըլլուրուն
մենք կը հուսատանք — և իրաւամբ — ա-
նոնց բարեխօսութեան։ Աւրիշ խօսքով,
զանոնք միջնորդ կը կարդենք մեր և Աս-
տուծոյ միջն, ինչպէս որ խոսապաննոնք
ըրած ատեն թէե շորունակ Հմեղայ Աս-
տուծոյ» կը կրկնենք, բայց խոսապաննոնք
քահանային ուղղելով մեր խօսքը,
խոսապանութեան աւարտին կ'ընդունինք
զինք իրեն միջնորդ և կը խնդրենք որ
ոն իր քահանայական իշխանութեամբ
բարեխօսէ Հառ միածին Որդին Աստու-
ծոյ», մեր մեղքիրենց արձակում և թո-
ռութիւն սատնաւու համար։

Ս. Աթոռոյ Ամեն. Ս. Պատրիարք
Հոյքը գրքին Յառաջաբանը կանխող իր
խօսքին մէջ շեշտը դրած է արգելու արդ
կէտին վրայ, սուրբերը նկատելով իրեւ
միջնորդներ Աստուծոյ և մարդոց միջնեւ:

Արդար ըլլուլու համար պէտք է խոս-
տովանիլ թէ միակ բանը զար կրցած է,
հեղինակը ընկը իր առաջիկէտը հիմնաւորե-
լու համար այս է, ուր (էջ 33) վկայու-
թեան կը կանչէ Քրիստոսի խօսքը, մէջ-
բերում ընկելավ Յավհաննու Աւետարանի
և գլուխէն (45րդ համար), ուր կ'ըսուի
թէ Մագիստր մարգարէն ամբաստանութիւն
պիտի ընէ Խօրոյէլի ժաղավուրդին Տիրոջ
առջեւ, անոր չար ու սխալ արարքներուն
համար, եզրակացնելով թէ քանի որ ար-
դարներ իշխանութիւն ունին ամբաստա-
նելու, հետեւաբար նաև՝ արքիխօսելու

Առաստացանք չխօսիլ գրքին միւս բաւժիններէն, Բայց սովորեցանք միհր խոռոշումը դրժել երբ հասանք 50րդ էջին և կարգացինք ու զարմացանք. «Պէտք է ըսել որ Հայոց մէջ ննջեցեալներու յիշտառակը այնքան զօրաւոր է, որ նմանը ուրիշ ողգերու մէջ զայռութիւն չունի»: Ու կ'ուելցնէ թէ ննջեցեալներու մահուան քառասունքին և տարելիցին կը մտառացանք հոգեհանգստեան պաշտօն: Սխալած չենք ըլլար երբ ըսենք թէ շատերէն ետ միացած ենք մենք այդ մարզին մէջ, վասնզի թէ՛ կաթոլիկներ և թէ՛ Օրթոստաքոներ վերայիշեալներէն բացի կը կատարեն նաև ութօրէքի և վեցամսեայի հոգեհանգիստներ: Եւ Հայր Վաչէ կ'ապրի ու կը գործէ կաթոլիկ երկրի մը մէջ:

Այսքանը գրքոյզին էութեան ու բազմանդակութեան, այսինքն նիւթի մտսին: Գալով լեզուին ու ոճին, մեզի համար տրամադրիւն է հաստատել որ խոցելի է ան մեծապէս, աւելի նոյնիօկ քան տուածին գրքինը: Ճապաղ ու փոյլատ ոճին կը միանան կէտադրութեան (երբեմն ամբողջ նախադասութեան մը իմաստը շրջող) անների վրէպներ, գրեթէ տմէն էջի և պարբերութեան մէջ: Առնենք, պատահաբար, պարբերութիւն մը 29րդ էջին և տանք ապա անոր ճշգրիտ վերծանումը:

«Եարունակենք (ընդգծումները միւրն են) մեր պատմութիւնը: Նախ՝ ըսեմ որ Ծննդոց Գիրքին 50 գլուխներուն մէկ երրորդ մասը յատկացուած է Արքահամին. (Ծնդ. ԺԱ. 25-ի 11) մօտաւորապէս 16 գլուխներ:»

Շարունակենք մեր պատմութիւնը: Նախ ըսենք թէ Ծննդոց գրքին 50 գլուխներուն մէկ երրորդը (Ծննդ., ԺԱ. 25-ի 11), մօտաւորապէս 16 գլուխներ, յատկացուած է Արքահամի:

Չենք կրնար չհարցնել Հայրսուրբին թէ Արքահամի այսքան լայն տեղ տրուած ըլլարը ինչո՞վ կ'օգնէ իր թէղին պաշտպանութեան:

«Շարունակենք» (յոդնակի) և «ըսեմ» (եզակի) ինչպէս հաշտեցնել իրարու հետ, Յատկաւկ անունը յօդ չ'առներ: Միջակէտ գործ չունի այնտեղ, ստորակէտի փոխ-

ուելով՝ պէտք է անցնէր փակող փակագիծն անդին:

Ուրիշներ, գրքին 48րդ էջին. —

1) «Ճշմարիտ ուղղափառ վարդապետութիւնը կը նմանի ծովու վրայ կեցած նաւու մը, եթէ մէկ կամ տակի ճեղք կամ բացուածք ունենայ՝ այդ նաւը դատապարաւուած է՝ ուշ կամ կանուխ անպայման խորտակուելու ծովուն անդունդը:»

2) (Քիչ վարը), «Ոչ մեկ ճեղք մը ըլլարյ:»

1) Եկեղեցյայ ուղղափառ վարդապետութիւնը կը նմանի ծովու վրայ տարութերուազ նաւու մը՝ որուն վրայ գոյացած ամենափոքը ճեղքն իսկ սահմանուած է զայն խորտակելու և ընկղմելու ծովուն խորը:

2) Ոչ մէկ ճեղք ըլլարյ: Անկ և մը նո՞յն նախադասութեան մէջ: Նկատել նաև առողջանութեան նշաններու (բութերու) անտեղի գործածութիւնը վերեի նախադասութեան մէջ:

Հապո քէ ոչ, Ս. Գրային (փոխանակ Ս. Գրականի), կը կայնին և նման արտապոց առութիւններ ու հոլովութեանը, յատկացուցիչի և յատկացեալի, եղակիի և յոգնակիի, ղերանունի և գոյական-ուծականի խաթարուած յարաբերութիւններ նշանաբելի են գրեթէ իւրաքանչիւր էջի վրայ և պարբերութեան մէջ:

Այս ըսլորէն ետք չենք կը նոյնար չանդրադանուլ այս գրութեան սկիզբը մեր ակնարկած ոգեկանութեանը վրայ Հոգ: Հայրսուրբին, որ իր հօտը լուսարանելու, հոգեոր մորգին մէջ անոր օգատկար ըլլարու իղձն ու ձգուամը ունի իրեն իրեն զոպանակ: Ոգին արդար է ու գովելի: Կը մազթենք որ, յառաջիկային, այդոգիին թելադրութեամբը իրագործած արդիւնքներն ալ ըլլան նոյնքան չօշափելի ու անվիճելի:

Գիլլրդ Ս. Ճինհիջեան